

Տ Ն Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Ն Ը

ԱՆՀԱՏԱԿՈՆ ԵՒ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԵԱՆՔԻ ՄԷՉ(*)

« Զինչ է այս գոր լսեմս զԼՆ. տ'եր գնամար սնեստրեան Բո, զի ոչ եւս կարես լինել սնեստր » Դուկաս ժՉ. 2

Մեր անհատական գերը կեանքի մէջ ճշգիւ ուղած ատեննիս, շատ դիւրութեամբ կրնանք տեսնել որ մեզմէ ամէն մէկը, մարդկային ընկերութեան կամ շրջանին ամէն մէկ անդամն ու օղակը, անտեսներ են միայն, իրենց համար գծուած կեանքի գաշտին մէջ արդիւնաւոր աշխատանք մը, օգտակար գործ մը յառաջ բերելու: Տեսես բար իր տառական իմաստով նոյնիսկ, շատ լաւ կը պատշաճի մարդուն սեւէ տեսակի աշխատութեան: Աշխարհը անտեսական ընդարձակ ու անհուն գաշտ մըն է՝ որ կը շահագործուի, կ'արդիւնաւորուի, իր գտնածերն ու արտագրութիւնները կը բազմապատկուին, շնորհիւ մարդուն խելացի տրնտեսութեան: Ո՛ր միայն այդ անտեսութեան շնորհիւ միեւնոյն ժամանակի մէջ ապրող մարդիկ կը հոգան իրենց կենսական բոլոր սնունդները, այլ եւ կարեւոր մաս մը կը տնտեսուի, կը խնայուի, մէկ կողմ կը գրուի, սեւէ հաւանականութեան դէմ:

Աւետարանը մեր կեանքի միակ յարացոյցը, մեծ է իր ամբողջութեան մէջ, անո՞վ աւելի՞ որ իր բոլոր բարի ու ճշմարիտ պատգամները, անյիզիւրօրէն տուած է ինչպէս Յիսուսի ժամանակակից առաքեալներուն եւ երուսաղէմի ու շրջակայից ծոզովորդեան, այնպէս ալ բոլոր դարերուն: Անոր անսուտ պատգամները ապրած են էրկար դարերու կեանք ունեցող անցեալին մէջ, ապրած են ներկայ ժամանակի մէջ, որ յառաջդիմութեանց տեսակէտով, երկար կ'իրք մը կը զբաւէ իր նախորդներուն վրայ, ու պիտի ապրին զեռ յաւիտեանօրէն: Ահա Աւետարանի մեծագոյն եւ անբաղդատելի արժանիքը: Անհատական տնտեսութիւնը մեծ գեր ունի ընկերային կեանքի մէջ, հանրային տնտեսութիւնը, հա-

կադարձօրէն կը բարեւաւէ, կը զարգացընէ անհատին անտեսութիւնը: — Քրիստոս, իր պատգամները քիչ անդամ ուղղակի ճանապարհով ուղած է հազարովի գինքը լսողներուն: Նախընտրած է յաճախ անուղղակի ճանապարհը, երբող զէմքով մը խօսիլ տալու գործնական եղանակը, առակի ձեւը աւելի շինիչ, ազդող ու պատկերաւոր է գտած: Յիսուս ինքն է առակի մէջ երեւցող կարկառուն զէմքը, վախճանակ ուղղակի խօսելու, ուրիշ մըն է որուն խօսիլ առած է:

Հարուստ, հողատէր, մարդ մը, կ'ընէ Քրիստոս, որ իր ընդարձակ գործառնութեանց վրայ լիազօր տնտես մը կարգեր էր: Առաջին տարիներուն մէջ, անտեսը շատ հաւատարմօրէն կը ծառայէր: Կ'երեւի թէ ո՛րքան հինցաւ իր գործառնութեանց մէջ, ա՛յնքան դիւրաւ ճանչցաւ գործին շահաւէտ կողմերը, և սկսաւ հաշուի տեսրակի մէջ խարդախութիւն, զեղծում զբնել: Իրեն հետ գործ ընող պատուաւոր առեւտրակոններ նշմարեցին անտեսին զեղծումները, խղճահար եղան, ու որովհետեւ հարստութեան մէջ յղիացող կալուածատէրներ շատ անգամ, մանաւանդ Արեւիքի մէջ, անտարբեր են և անգիտակ իրենց գործին, գացին եղելութիւնը նոյնութեամբ պատմեցին անոր: Յայտնի է որ հոգատիրոջ բոլոր ունեցածը անվստահ ձեռքի մը յանձնուել էր եւ տարիներէ ի վեր կարգուած անտեսը հեղհեղաւ պիտի վատնէր իր բոլոր ինչքերը: — Այս ի՛նչ է որ կը ըստ Բո մասից, շուտով տուր Բո սնեստրեանի հաշիւները, այլաւ իմ մասախարսու, սնեստր չես կրնար բըրալ: Ահաւոր անկում, առաջին ակնարկով թերեւս: Մարդուն ապագան ամբողջովին խորտակուած պիտի նկատուէր, զիտելով այդ թշուառ երեւոյթը: Ի՞նչ պիտի ընեմ հիմա, քանի որ տէրս պիտի հանէ զիս պաշտօնէս, չեմ կրնար աշխատել ուրիշ ասպարէզի վրայ, արհեստ չունիմ որով կարենամ հացս ապահովել: Կ'ամէնամ մուրալ, ամէն ոք տարիներէ ի վեր զիս այս պաշտօնին վրայ տեսաւ: Ինչպէ՞ս ըսեմ թէ վտարուեցայ պաշտօնէս: Այս ահաւոր վիճակին դէմ ելք մը կը գտնէ սակայն. համաձայնիլ իր տիրոջ պարտաւէրներուն հետ, հաշուեկարգարի մը գալ անոնց իւրաքանչիւրին, նուազա-

(*) Ամփոփումը 1929 Մարտ 3. Կիր. Հալեպի Ս. Քառասնից Եկեղեցւոյ մէջ խօսուած Քարոզին: Ծ. Խ.

զոյն մնասով դուրս գալու համար։
Եւ կարուածատէրը կը գոզէ իր վերահասցուին անտեսութիւնը։

Մեր անհատական կեանքի մէջ, ամէն օր մեր աչքերուն կը ներկայանայ Աւետարանի այս հոյակապ պատկերը։ Կեանքի մէջ անտեսներ ենք բոլորս ալ, մեզմէ իւրաքանչիւրը իր նախասիրած գրադումներուն ու աշխատանքին մէջ։ Երբ նոր ենք ձեռնարկէր գործի, կամ նոր ենք մտեր պաշտօնի, մեծ ուշադրութիւն կ'ընծայենք որ սխալ մատակարարութեամբ չլստանալենք մեր գործը, քանի որ մեր եւ մեր գաւազներուն հայր մեր աշխատանքէն ու պաշտօնէն է որ կ'ապահովենք։ Աշխարհի ընչաքաղցութիւնը եւ սին վայելքներու հետամուտ ըլլալինս, մեզ սխալ եւ անտեղի քանակաւորման մէջ կը մոլորեցնէ ու կ'ըսկսինք մտածել ի մնաս մեր կարուածատիրոջ։ Նախ փոքր եւ ապա աչքի զարնող սրբազրութիւններով, գրչի եւ քերչի հարուածներով, կ'սկսինք մեր գործի ու կեանքի տոմարներուն մէջ սխալ թուանշաններ գնել, այնպիսի ձեռով մը գողնալ, որ գոյգ էջերուն ելքն ու մուտքը հաւատար գան իրարու։ Ֆիզիքական կեանքերնուս մէջ ալ միեւնոյն վարժութիւնը կ'ըսկսինք կիրարկել, ամէն օր կարեւոր մաս մը կը գողնանք մեր առողջութեանէն, առանց անդրադառնալու որ հաշուի տոմարին մէջ երեցածին նման, մեր առողջութեան տոմարին մէջ ալ, անշունհ կարծուած պղտիկ թուանշաններ, օր մը պատկառելի գումարի մը կը հասնին։ Ընտանեկան բարոյականի մեր հաշուետոմարն ալ, շատ անգամ, միեւնոյն քերուածներուն կը հանդիպի. ուշադիր չենք ըլլար ու օր մը բարոյապէս սնանկ դուրս կու գանք մեր ընտանեկան կենցաղէն։ Անողոք բնութիւնը մէկ կողմէ, անողոք գործատէրներ միւս կողմէ, յանկարծ մեզ իրենց ներկայութեան կը կոչեն ու մեզի համար մահացու շեշտով մը, կը պոռան մեր երեսին։

— Այս ի՞նչ է որ կը լսեմ քու մասիդ, շուտով տո՛ւր քու անձնական, քու հաշուական, քու բարոյական ու մանաւանդ քու ընտանեկան անտեսութեանդ հաշիւը, որովհետեւ իմ անտես չես այլեւս։

Վայրկեաններու սխալները, բաւական են ապագայ կեանք մը խորտակելու. իսկ

յարատե ուղղամտութիւն մը բաւական է երկար ապագայ մը ապահովելու։

Աւ կործանումի մօտ եղող անտեսը, շուտով անդրադարձած իր անհաշիւ սխալներուն, կ'սկսի զանոնք գարմանելու մասին մտածել, անկէ յետոյ ուղղամտ տընտեսութեան պայմաններուն կ'անդրադառնայ, շուտով հաշուեյարգար կ'ընէ իր յոռի մատակարարութեանց ու վերտախն կը գանէ իր կորսնցուցած համբաւը։

Մեր աղղային կեանքի մէջ ալ, պարագան նոյն է. թերեւս զիւրութիւն ունենանք ուէ եզանակաւ մը ծածկելու մեր անտեսագլխու ու անհաշիւ կենցաղին բոլոր տխուր հետեանքները, նախ մեր դաւախներէն, մեր ընտանիքի անպաւններէն մեր աղղական ու բարեկամներէն, շնորհիւ մեր գործածած ճարպիկ միջոցներուն. բայց պարագան նոյնը չէ երբեք, երբ հաւաքական կերպով անհաշիւ ու անվարչագլխու դուրս կու գանք։

Մեր իսկական հայրենիքին մէջ, ուր մեր հայրերը ապրեցան թերեւս կըցինք ծածկել հաւաքական բնոյթ ունեցող մեր բոլոր թերիները, միշտ արդիւնք մեր անտեսագլխութեան. բայց հոս, մեր ներկայ միջավայրին մէջ, մեր գաղութներուն մէջ, պիտի չունենանք ուէ պատուար՝ առնոր ետեւ ծածկելու մեր ցեղային բոլոր թերութիւնները։

Մեր հայրենիքը այցելող, զմեզ մեր գաւառներուն մէջ տեսնող խիստ շատ օտարականներ հիացումով կը գիտէին մեր աղղային կեանքի սքանչելի պարտէզը, գնդեցիկ ածուներով, անուշաոտ ծաղիկներով, ու տեսակ տեսակ պտղաբեր ծաւերով զարգարուած։ Իրական դրախտ մը կը տեսնէին մեր հաւաքական կեանքի պարտէզին մէջ. իսկ այժմ, գարձեալ կ'անցնին ամէն կողմէ բայց մնացած այդ միւսնոյն պարտէզին առջեւն ու չեն ուզեր հաւատալ իրենց աչքերուն։

Այս ի՞նչ աւերածութիւն, կ'ըսեն անոնք. այսքան կարճ ժամանակի մէջ, որքան մեծ փոփոխութիւն։ Դեռ երէկ կ'անցնէինք այս միեւնոյն այգիին ու պարտէզին առջեւն երբ ան ծաղկալի էր, հոտուէտ, իրական բուրաստան մը սննամար պտուղներու։ Այժմ... զարհուրելի վիճակ, ան այժմ լեցուեր է տձե քարերով, փուշերով

ու վայրի խոտերով: Օտարամուտ բոյսեր աճեր են, եղիճներ ու վայրի բանջարներ ծածկեր են անոր երբեմնի թաւշանման եւրերը:

Մեր երբեմնի ազգային մաքուր ու հաւատարմութիւնը ու լաւ տնտեսող կեանքին այժմ յաջորդեր է օտարամուտ կեանքը, իր բոլոր տղեղութեամբ, եւ մեր բարքերուն անհամապատասխան ունակութեամբ: Մեր ազնուական ցեղի անցեալ պատմութեան, զրոյանութեան, պեղարուեստի, ճարտարագիտութեան եւ սպորտական կարողութեանց վրայ հոյակապ էջեր ու հատորներ լեցնող բազմաթիւ օտարներ, այժմ կանգ առած մեր հաւաքական պարտէզի ցանկապատին քով, ամառութիւն և յուսարկում միայն կը տեսնեն հոն, և ո՛չ մի տեսակի տնտեսութիւն մեր անհատական ու ընկերային կեանք մէջ: Ի՞նչ պիտի ըլլայ մեր վիճակը, երբ օր մը այս գաղութին, այս այգիին տէրը, այս կալուածին սեպհակունատէրը, մեր հաւաքական կեանքին հաշիւները քննած պահուն, պոռայ մեր երեսին:

Այս ի՞նչ է որ կը լսեմ ձեր մասին, շուտով տուէք ձեր ազգային տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլևս չէք կրնար իմ հաւատարմութիւնն ու հպատակներս ըլլալ:


Անհատական տնտեսութեան մէջ անհաշիւ գուրս եկողին համար այնքան դառն չէ յանդիմանութիւնն ու սպառնալիքը, որքան հաւաքական, ազգային արնտնտեսութեան մէջ: Անհատը կրնայ վերջուպէս այս կամ այն եղանակաւ հետամուտ ըլլալ բարեխաւով իր քայքայուած արնտնտեսութիւնն ու առողջութիւնը և ընտանեկան բարեխալքումը. բայց համայնք մը, մանաւանդ Մայր Հայրենիքէն անջատուած, ցրուած ու տարածուած գաղութ մը՝ զիւրաւ չի կրնար դարմանել իր անհեռատես ու անվարչապէտ տնտեսութեան տխուր հետեանքը, իր բովանդակ չարիքներով:

Մեր գաղութները, Մայր երկրէն հեռու, մեր ազգային սեպհականութիւններէն զուրկ վիճակով, կը նմանին մայր բոյսէն ու արմատէն անջատուած մասերու, որոնցմով կ'ուզենք բազմացնել բոյսին տեսակը, առանձին թաղարներու կամ ամուսներու մէջ: Մեծ ուշադրութիւն անհրաժեշտ

է, որպէս զի անջատուածները իրենց կանանց ցօղունով ու ճիւղերով, արմատ բռնեն նոր հողի, նո՛ր միջավայրի մէջ: Մայր բոյսին հողէն իր վրայ պահող արմատներ միայն կրնան բողբոջիլ նոր թաղարներու մէջ. հակառակ պարագային, բոյսը բնորոշակ չըլլար մեծնալու եւ պտղաբեր դառնալու. կը չորնայ նոյնհետայն: Եւ օտարներ, որոնք ծանօթ են մեր անցեալի պատմութեան, մեր փառքերուն, մեր եկեղեցւոյ բարգաւաճ շրջաններուն, հիմա կ'անցնին մեր արտերուն ու այգիներուն սոջեղէն, չեն հաւատար ներկայ մեր վիճակին, ու զառնապէս կը ցաւին:

Եթէ պիտի շարունակենք այս անմտութար վիճակը, լաւ է որ հրաժարինք մեր անցեալ փառքերէն ու խորագոյն ուղեւոր յատակը իջեցնենք այն բոլորը մեր անցեալի գանձերուն, որոնք այս ուշիմ, ձեռներէց, հաւատարմութիւն և տաղանդածին ապրել կերտեցին, ու զայն հասուցին հաւատարմօրէն մեր ներկայ օրերը: Անհատական առանձին, ու ազգային բարոյք արնտնտեսութեամբ մը դիւրութիւն ունինք անցեալը վերստին կապելու, բոլոր իր փայլուն զրուադներով, ներկայի ու ապագայի հետ, որով ապահոված պիտի ըլլանք արդիւնաւոր ներկայ մը և փայլուն ապագայ մը մեզի և մեր նոր սերունդին համար, մեզի յորացոյց ընտրելով Աւետարանի տնտեսը:

Հակայ ՍՐՏԱՒԱԶԴՆ ԿՊԿ.



Ո Տ Ն Ի Ո Ի Ա Յ

Արեւէն շող մ'ինկաւ գիտուս,
կայծ մ'այ Հրատէն սրբախ անյոյս,
Դարձնեցոյցին զիս թմրիրէն
Եկեղեցւոյն երգներուս:

Կարծեցի թէ կ'երգեմ դեռ . . .
Կարծես հոգիս մոլեցնած էր,
Հարբած կիրքի լորձունքներէն . . .
— Եղած էի ցաւագին, խեղ:

Բայց ո՛չ . . . այս չէր երգ մը սին,
Որ կը ցընդի արշալուսին,
Սյլ Հողիկէ էր ու ՍԵՐՑ Անոր,
Որ կը լուար մեղերբըս հին:

ԲԱԿ